



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



1629-1634

1908 17 18<sup>53</sup>  

---

3nr-68

79m h-R


ՄԱՆԿԱՆՑ ԲԺԻՇԿԻ

ԿԱՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ԾՆՈՂԱՑ

ԷԻ

ՍՏՆՏՈՒԱՑ



Ի

ՏՕՐՔՕՐ Բ. ՄԱՆԿԱՆԵՐ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՏԼԵԱՆ

(Արսիկան)



613.95

ՄԱՆԿԱՆՑ ԲԺԻՇԿԻ

ԿԱՄ

ԱՌԱՋՆՈՐԴ ԾՆՈՂԱՑ

ԵՒ

ՍՏՆՏՈՒԱՑ



Ի

ՏՕՔՔՕՐ Բ. ՄԻՆԿՁԵԱՆԷ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՏԼԵԱՆ

(Արամեան)

—

9096



738  
40



# Մանկանց Բժիշկը

Կ Ա Մ

Ա Ռ Ա Ջ Ն Ո Ր Դ Ծ Ն Ո Ղ Ա Ց

Ե Ի

Ս Տ Ն Տ Ո Ի Ա Ց

ԹԷ ԻՆՉՊԷՍ ՊԷՏՔ Է ՄԵԾՑՆԵԼ ՆՈՐԱԾԻՆ  
ՄԱՆՈՒԿՆ ՄԻՆՉԵԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԵԿԱՆ

Յաճախ չդիտնալով նորածին մանուկ մը խնամելու և մեծցնելու համար կարեւոր եղած զգուշութեան կանոնները, ծնողք իրենց զաւակաց տկար մնալն, անբուժելի հիւանդութեանց ենթարկուիլն և մինչեւ իսկ մեռնիլը տեսնելու դժբաղդութիւնը կ'ունենան :

Ամեն ծնողի պարտքն է սովորիլ թէ, մանկան աննդեան, հազուատին, մաքրութեան, քնանալուն վերաբերեալ ինչ կանոններ կը պատուիրէ մանկատաճական առողջապահութիւնն, որպէս զի լաւ կերպով կարող ըլլայ կատարել իւր պարտքն և քաջառողջ մեծցնել իւր զաւակները :

Երկար գրուածներ չեն կարդացուիր շա-

տերէ . ուստի ուղեցինք մի քանի բացորոշ  
կանոններու մէջ ամփոփել այն խնամքները և  
զգուշութիւններ՝ որք կարելոր և անհրաժեշտ  
նկատուած են Եւրոպայի երեւելի բժշկաց կողմէ :

### Հրահանգ 1<sup>ին</sup>

Մինչեւ 6 կամ 7 ամիս, նորածին մանկան  
անուշքը ընդ ընդ կաթ պէտք է ըլլայ :

Մանուկը դիւրեցնելու (կաթ տալու) եղա-  
նակներն են՝ Ա. մօրը կաթը տալ, Բ. ծծմօր  
կաթը, Գ. մի միայն կենդանուոյ մը կաթը ծը-  
ծակով, Դ. թէ մօր և թէ կենդանուոյ մը կաթը  
փոփոխակի :

Ամենէն օգտակարն է մօրը կանթը, եթէ  
սակայն մայրը քաջաուող է և կաթը՝ անուշա-  
րար ու բաւական :

Կան մի քանի կաթնեղէն արուեստական  
պատրաստութիւններ, ինչպէս Լիէպիկի կաթն  
և Նեանթըի ալիւրն՝ որոնց համար ոմանք կ'ը-  
սեն թէ, կրնան նորածինը մեծցնել առանց  
ուրիշ կաթ տալու . բայց փորձառութիւնը  
մեզ ցուցուց թէ, ասանք անբաւական են նո-  
րածինը անուցանելու, դէթ առաջին ամիսնե-  
րուն մէջ . այլ սակայն կրնան մեծապէս օգ-  
տակար ըլլալ օժանդակարար դորձածուելով,  
եթէ մօրը կաթն անբաւական ըլլայ :

Շատ վնասակար է առաջին ամիսներէն սկսեալ

կարծր ուտելիքներ տալ մանկան. ինչպէս հաց ,  
խմորեղէն , միս , ընդեղէնք (սէպղէ) և պտուղք :

Հրահանգ 2<sup>րդ</sup>

Սուաղին օրերէն սկսեալ , պէտք է կարգ կա-  
նոն դնել դիւցման մէջ : Նորածին մը , ցերեկին ,  
իրը երկու ժամը մէկ անգամ պէտք է կաթ  
ծծէ . իսկ գիշերն երեք կամ չորս ժամը մէկ  
անգամ :

Թէ նորածնին և թէ կաթնատուին լաւու-  
թեանն համար , պէտք է երկու ամիս վերջը  
գիշերներն երկու անգամ միայն կաթ տալ .  
Նախ՝ կէս գիշերէն երկու ժամ յառաջ , պէտք  
է մանուկը լաւ մը կշտացնել . և մէկ մ'ալ ա-  
ռաւօտեան դէմ կաթ տալ , առջի իրիկուան  
ուտելէն գրեթէ 7-8 ժամ վերջն : Ամեն մէկ  
ժումը 10-12 վայրկեան պէտք է տուէ :

Հրահանգ 3<sup>րդ</sup>

Եթէ մօրը կաթնատուութիւնն անկարելի ըլ-  
լայ , լաւագոյն եղանակն է ծծմայրի միջոցաւ  
անուցանել : Թէեւ ընդհանրապէս կը պահան-  
ջուի որ ծծմայրը 20-30 տարեկան ըլլայ , բայց  
այս պարագային մէջ առաջին դիտելի կէտն ո՛չ  
թէ ծծմօր (սիւտանա) տարիքն է , այլ առող-  
ջութիւնն եւ կաթի յարստութիւնը : Տեւումած  
են 30-40 տարեկան և ակռանին վտած կամ

Թափած ծծմայրեր՝ որք աւելի քաջառողջ տը-  
ղայքներ յառաջ բերած են: Նոյնպէս թէ և  
լաւագոյն է որ կաթին նորութիւնն ու հնու-  
թիւնը տղուն տարիքին մտանայ, բայց տես-  
նում է որ արդէն հինցած կաթ մ'ալ կրցած  
է օգտակար ըլլալ շատ փոքր մանուկներու,  
երբ ծծմայրն առողջ ու կաթն ուժով եղած է:

Յղութիւնը միշտ չփասեր դիւցիկ մանկան,  
բայց լաւ է որ յղի մայր մը կամ ծծմայր մը  
կաթ տալէ՝ դադարի, և անհրաժեշտ է՝ երբ  
մանուկին փաստիլը տեսնուի:

Սխալ է այն կարծիքը թէ՛ կաթնտուն այս  
կամ այն կերակուրներէն աւելի ուտելու է որ  
կաթն առատ ըլլայ: Բաւական է որ կաթըն-  
տուն լաւ սնունդ առնու, խստն թէ՛ մսեղէն  
և թէ՛ բանջարեղէն: Եթէ կաթնտուն շատ  
գինի առնու, կաթը կը տաքնայ և դրդում  
կը պատճառէ մանկան:

#### Հրահանգ 4<sup>րդ</sup>

Եթէ մօրը կամ ծծմայրի մը միջոցաւ կաթ  
տալն անկարելի ըլլայ, այն տանն պէտք է կո-  
վու կաթ տալ ծծակով:

Կանոն երբեք պէտք չէ եփել, այլ բաւական  
է շիշը եռացող ջրի մէջ բռնելով՝ քիչ մը դաղը  
(ըլլի) ընել:

Ամսառուան քաղաքում աստիճան միայն պէտք է  
կաթն ելիւր , որպէս զի չթթուի :

Առաջին ամսուան օրը 100 տրամ կաթ պէտք է  
տալ մանկան , կէս առ կէս մաքուր ջուր խառ-  
նելով , եթէ կաթը զուտ է : 2<sup>րդ</sup> , 3<sup>րդ</sup> , 4<sup>րդ</sup> , 5<sup>րդ</sup>  
ամիսները 200 տրամ , ջուրին քանակութիւնն  
հետզհետէ պակսեցնելով , իսկ հետեւեալ ամիս-  
ները , մինչեւ իսկ 4<sup>րդ</sup> ամսէն սկսեալ 250-350  
տրամ կաթ կրնայ տրուիլ առանց ջուրի :

Այս կաթին մէջ պէտք է աւելցնել առաջին  
ամիսը 10 տրամ շաքար . 2<sup>րդ</sup> , 3<sup>րդ</sup> , 4<sup>րդ</sup> , 5<sup>րդ</sup> , ամիսները 15 տրամ , իսկ հետեւեալ ամիսները  
20 տրամ . շաքարը կրնայ պարզ ըլլալ , բայց  
լաւ եւ է կաթի շաքար դնել :

Կաթին մէջ ջուրի տեղ վարսակի (եռլաֆ)  
գարիի , ցորենի , բրինձի ևն . ջուր դնելը վա-  
սակար է :

Թէեւ վերոյիշեալ կանոններն հիմնական են  
բայց մայրը կրնայ կաթին քանակութիւնն ա-  
ւելցնել և ջուրինը պակսեցնել , երբ տեսնէ որ  
շարունակ քանի մը օր , մանուկը ծծակին մէ-  
ջ տնուած կաթին մինչեւ վերջին կաթիլը կը  
հատարնէ :

Ծծակով տրուած կաթը նոյնպէս 2 ժամը մէ-  
անգամ պիտի տրուի . մանուկին ծծակով կաթ  
տրուած ժամանակն իսկ կրնամք առաջին հրա-  
հանդին մէջ տեսնուած Լիեպիկի կաթը և նեւ

Թըշէի աշխարհն օժանդակարար գործածել, բայց միշտ կաթնատուութեան վերջին ամիսներուն մէջ:

Հրահանգ 5<sup>րդ</sup>

Կաթ տալու համար մի միայն ապակիէ ծծակ պէտք է գործածել, որուն շէնքը կարելի եղածին չափ պարզ ըլլայ, որպէս զի գործածուելէն անմիջապէս վերջը դիւրաւ մաքրուի:

Երբ մէկ անգամուն՝ մանուկը ծծակին մէջ կեղածն ամբողջ չհասցնէ, պէտք է մնացորդ կաթը թափել և հետեւեալ անգամուն կրկին նոր կաթ լեցնել:

Հրահանգ 6<sup>րդ</sup>

Մանուկին ճայնը կարելու կամ անօթ ու թիւնը յագեցնելու համար պէտք չէ երբեք Էնգիկ ըսուած հայի փոք կամ ծեծուած շաքարանուշ պարունակող կծիկներ դնել անոր բերանը: Սորա բերնի ծանր հիւանդութիւններ յառաջ կը բերեն, և ո՛չ միայն անդարար չեն, այլ և տղան կը հիւժեն:

Հրահանգ 7<sup>րդ</sup>

Թէեւ մայրը կարող ըլլայ ինքնին դիեցնել որդին, բայց երբ կաթն անբաւական ըլլայ և կամ որունէն բացակայութեան պատճառներ ունեւայ, այն ատեն հարկ կ'ըլլայ դիմել խառն կաթընատուութեան, այն է՝ մօրը ստինքով և մի-

անդամայն ծծակով դիեցման: Այս պարագայիս մէջ, առաջին երեք ամիսներն լաւ է օրը միայն 2 անգամ ծծակ տալ, չորրորդ ամսուն՝ օրը 3, մինչեւ վեցերորդ ամիսն օրը 1 կամ 2 ծծակ աւելցնելու է, բայց միշտ նայելու է թէ աւելի կամ դոնէ նոյնքան անգամ մօրմէն ծծէ որքան ծծակէ, և թէ փոխ առ փոխ տրուին ծիծն ու ծծակն:

Ամեն պարագայի մէջ օգտակար է մանուկը ծծակով կաթ ուտելու վարժեցնել, որովհետեւ մօրը կամ ծծմօրը պատահական մէկ տըկարութեան կամ ուրիշ ու է է ստիպողական հարկի մը մէջ պէտք կ'ըլլայ զայն գործածել:

### Հրահանգ 8<sup>րդ</sup>

6<sup>րդ</sup> կամ 7<sup>րդ</sup> ամիսէն, կամ առաջին ակռային երեւնալէն վերջը միայն պէտք է սկսիլ կաթով և ճերմակ հացով, բլինձով, ցորենի ալիւրով և կամ ուրիշ զանազան ալիւրներով, (մինչպէս արարօթ, սակու, թարխօքա), եփուած թեթեւ սպոր մը տալ, նախ՝ օրը մէկ անգամ, և յետոյ 9<sup>րդ</sup> և 10<sup>րդ</sup> ամիսներէն սկսեալ, օրը 2 անգամ, ի սկզբան քիչ քանակութեամբ և հետզհետէ աւելցնելով: Այս մտանդը մանկան կաթ ուտելէն 2 ժամ վերջը պէտք է տալ:

Վերոյիշեալ ուտելիքները կրնան նաև մսի կամ հաւու ջրով եփուիլ, երբ կաթով եփուած-

ներէն չախորժի մանուկն: Գէտ է 10<sup>րդ</sup> ամիսն  
կրնայ նաև թերխաշ հաւկիթ տրուիլ:

Մանկան ծարաւն անցունելու համար, նա-  
խապաախ է քիչ մը զոռս ջուր տալ, կամ շա-  
քար ջուր և կամ խիտ քիչ դինխով գունա-  
ւորեալ ջուր:

Այս ուտելիքներն այնպէս կարգադրելու է,  
որ մանուկը մէկ տարեկան եղած ատեն, սկսի  
քիչ քիչ կաթէն կարուելու վարժուիլ:

Բայց մանուկը կաթէն կարելու համար, պէտք  
է որ 12 ակուայներն հանած ըլլայ, այսինքն 14-  
16 ամսուան եղած եւ ինքն քաջաւաղ ըլլայ:

Սախողական պարագայներու մէջ, եթէ  
մանաւանդ մանկան զարգացումը ներէ, կարելի  
է աւելի կանուխ, զոր օրինակ, մէկ տարեկան,  
կաթէն կարել: Ընդհակառակն՝ երբեմն հարկ  
ըլլայ մինչեւ 18<sup>րդ</sup> ամիսն սպասել, այս հար-  
կաւոր է՝ երբ մանուկը տկար մնացած կամ երբ  
դիեցումը ծծակի միջոցաւ կը կատարուի:

Գարունն ու աշունը կաթէն կարելու ամենէն  
յարմար եղանակներն են:

Կաթէն կարելէն վերջ՝ տակաւին 3-6 ամիս,  
կաթով կամ մսի ջրով ապուր, թերխաշ հաւ-  
կիթ և խիս (լափա) տալու է:

Այն անհրաժեշտ է:

Եթէ տղայք փորլուծութիւն (լահալ) ունե-  
նան, իւզոտ մսի ջուրը կը փասէ:



Միս, ձուկ, ընդեղէն, բանջարեղէն, թեթեւ  
անուշեղէն, քսան ակաաներուն ելնելէն վերջն,  
այսինքն՝ մանուկը 2 տարեկան եղած ատեն  
պէտք է տալ:

### Հրահանգ 9<sup>րդ</sup>

Նորածին մանուկ մը ինչ եղանակաւ ալ որ  
մեծնայ (մօրը կամ ծծմօր կաթով կամ ծծակով),  
պէտք է որ օրը, միջին հաշուով, 7—10 տրամ  
աճի առաջին 5 ամիսներուն մէջ. իսկ 3—5 տրամ.  
հետեւեալ 7 ամիսներուն մէջ, և մէկ տարեկան  
եղած ատեն կըսէ 9 քիլօ, այսինքն սկզբնա-  
կան ծանրութեան եռապատիկն, եւ զայս հաս-  
կընալու համար ամեն շաբաթ պէտք է կըսել  
մանուկն եւ ծանրութիւնը նշանակել խնամով:

Եթէ այս տճումը չտեսնուի, յայտնի է թէ  
տղան անհանդիստ է, կամ աղէկ սնունդ չառ-  
նել. հետեւաբար բժշկի դիմել անհրաժեշտ է:

### Հրահանգ 10<sup>րդ</sup>

Ամեն առաւօտ, կաթ կամ կերակուր  
տալէ յառաջ, պէտք է մանկան մարմինը լուալ  
կրակի մօտ՝ սպունդով (սիւնկէր) եւ գաղջ ջու-  
րով, մասնաւորապէս ծննդական անդամներն,  
դիւրին եւ անոր վրայի աղտն աղէկ մը մաք-  
րել եւ անմիջապէս վերջը լաւ մը շորցնել:

Երկու օրը մէկ անգամ հանդերձները պէտք

է փոխել, եւ շարաթը 1—2 անգամ աւաւօտ-  
ները բոլոր մարմինը յաւաղան (պանեօ) դնել  
4—5 վայրկեան գաղջ ջուրով, որոյ տաքու-  
թիւնը 32 աստիճանէն աւելի ըլլալու չէ:

Արեւելեան բաղնիքներն արգիշեաց շինելու են  
նորածին մանկանց համար: Այսպիսի բաղանեաց  
սաստիկ ջերմութիւնն եւ պարունակած շոգին  
մեծ նեղութիւններ կուտան մանկան, եւ եր-  
կիւղ աղղելով ու ճիչեր հանել տալով՝ ջղախին  
գրգռմանց եւ այլ վնասակար հետեւանաց կ'են-  
թարկեն զայն:

### Հրահանգ 11<sup>րդ</sup>

Բացարձակապէս պէտք է մէկ կողմ թողուլ  
հին աւանդական պատար (գունտագ) որ ման-  
կան աճման դէմ արգելք մ'է: Ա՛րչափ մանու-  
կը իւր շարժմանցը մէջ աղատ ըլլայ, այնչափ  
զօրաւոր եւ բարեկազմ կ'ըլլայ:

Գլխուն վրայ կտաւէ պարզ գտակ մը (թաք-  
եա), մինչեւ փորին վարի ծայրն հասնող ու  
թեւերը մինչեւ դաստակները (պիլէկ) երկըն-  
ցող շապիկ մը, բուրդէ փոքր երկու թեւնոց,  
որք ետեւի կողմէն կապուին եւ մինչեւ ձեռ-  
քերը ծածկեն, կտաւէ կամ բամպակէ եռան-  
կիւնի շոր մը՝ որ մէջքէն պատելով՝ ծայրը սը-  
րունքներուն մէջէն վեր առնուի եւ Սնդղիա-  
կան գնդասեղով մը փորին վրայ միւս ծայրե-

րերուն հետ կցուի, եւ բուրդէ քառակուսի  
խանձարուր մը՝ որ սաքերովը պատէ մարմինը՝  
ձեռքերը դուրս թողլով ու սաքերուն ալ շարժ-  
ման ազատութիւնը չարգիլելով:

Երկու ամիս յետոյ, այլ ևս պէտք է քիչ մը  
երկայն շապիկ, կիսազգեստ, շրջազգեստ (ուօ-  
պա, ֆիստան) անդրավարտիկ (տօն), դուլպայ  
և բուրդէ ոտնաման հագոյնել, բայց միշտ պէտք  
է հոգ տանիլ որ զգեստները շայն, կակոռոյ և  
ճաֆոռկ ըլլան:

Երբէք պէտք չէ մանուկը օրօրել, այս դէշ  
սովորութիւնը թէ՛ խելքի թմրութիւն և թէ՛  
անմարսողութիւն յառաջ կը բերէ:

### Հրահանգ 12<sup>րդ</sup>

Շատ կարեւոր է մանուկը պատասպարել սաս-  
տիկ ցուրտի կամ տաքի դէմ՝ թէ՛ տանը մէջ  
եւ թէ՛ փողոցը, մանկան սենեակին միջակ տա-  
քութիւնը պէտք է ըլլայ ձմեռ ատեն 15—16  
աստիճան (հարիւրաչափ), եւ օրը մի քանի ան-  
դամ իւր բնակած սենեակին օդը պէտք է փո-  
խել, բացի անձրեւ, ձիւն կամ սաստիկ օդ փը-  
շած օրերը: Շատ վտանգաւոր է պառկեցնել  
մանուկն՝ իւր մօրը կամ ծծմօր անկողնոյն մէջ:

Անկողինը բուրդ, փետուր կամ բամբակ  
պէտք չէ ըլլայ, վասնզի ասոնք մէղին հոտն ի-  
րենց մէջ կը պահեն, այլ վարսակի փոծակ (եռ-

լաֆ սամանը), պտեր (էյրէլթի օդը) եւ մա-  
մուռ (եօսուհ) պէտք է ըլլայ, որպէս զի ստէպ  
նորոգուին: (Հետեւաբար սիւպէկի գործածու-  
թիւնը բոլորովին մէկ կողմ պէտք է թողուլ):

Նորածինը պէտք է վաքր ինչ մէկ կողմ դար-  
ձած պառկի:

### Հրահանգ 13<sup>րդ</sup>

Լոյս եւ մաքուր օդ ամենակարեւոր պայման-  
ներ են մանուկին բարւոք աճման եւ զարգաց-  
ման համար: Ուստի պէտք է որ մանուկին  
քնակած սենեակը լուսաւոր եւ օդը մաքուր  
ըլլայ եւ նորոգուի ստէպ:

Նաեւ պէտք է մանուկը դուրս հանել՝ մին-  
չեւ իսկ ծննդեան երկրորդ շաբաթէն սկսեալ,  
բայց առաջին երկու, երեք ամսոց մէջ պէտք  
է գլուխը բարձի մը վրայ կրթնցնել:

Քունը պէտք չէ արդեւք ըլլայ մանուկը պը-  
տըտցնելու, վասն զի լաւ եւս կը քնանայ պտոյ-  
տի ատեն:

Պէտք չէ դուրս հանել անձրեւի, ձիւնի եւ  
խստաշունչ օրերու:

Պտոյտը պէտք է ձմեռը կէս օրէ վերջը կա-  
տարել, եթէ օդը մեղմ է, իսկ ամառը՝ կէս  
օրէ յառաջ եւ վերջը միանգամայն:

Մանկանց կառքերը շատ օգտակար են, բայց  
պէտք է որ ամառ ատեն ու հարթ գետիմներ-  
ընդ վրայ դործածուին:

Հրահանգ 14<sup>րդ</sup>

Պէտք չէ շատ աճապարել մանուկը քալե-  
լեցնելու համար. ձգելու է որ ինքնիրեն դետ-  
նի վրայ քաշկռտուի եւ կամաց կամաց ելնէ :  
Հետեւաբար, անուաւոր (թէքէրլէքլի) դործիք-  
ներն և կողովներն պէտք չէ բնաւ դործածել :

Հրահանգ 15<sup>րդ</sup>

Մանկանց փոքր հիւանդութիւնները, զոր  
օրինակ խիթք (սանճը), փորհարութիւն, յա-  
ճախ փսխում, հազ, պէտք չէ առանց դար-  
մանի թողուլ :

Մանկան փորն եթէ օրը 2—3 անգամ չելնէ  
ըսել է թէ պնդութիւն ունի և խիթք տեղի  
կ'ունենան : Ասոր համար պէտք է 1—2 անու-  
շի դրդալ մանեկիս տալ, որոյ լաւագոյն տե-  
սակն է անգլիական հէնրիկնն, որպէս զի փո-  
րը ելնելով խիթքն անցնի :

Եթէ մանուկը փորհարութիւն ունենայ, դա-  
ւաթ մը կաթին մէջ քիչ մը դեղագործէն շին-  
ուած կիրի ջուր (քերէճ սույի) — մէկ օրուան  
համար 10—25 տրամ — կամ  $\frac{1}{2}$ —1 տրամ պիս-  
միւթի փոշի խառնելով խոցնելու է մաս առ մաս  
24 ժամուան մէջ :

Երբ աղայն կաթը պանիրի պէս փսխէ, ամեն  
անգամ կաթ ծծելէն վերջն ապուրի մը դրդալ

Վիշիի ջուր տալու է (\*): Իսկ հազին ինչպէս նաև չքնանալուն համար երբեք խաշխաշի ջուր կամ օշարակ (շուրուպ) տալու չէ: Հազին համար տաք պահելու և կուրծքը կակղցնող ծաղկանոց խաշուքը տալու է. զոր օրինակ յամիկի (եասէմի), մանուշակի (մէնէքչէ), տուղաի (կիւլ հաթէմ), մուրշի (էպէմկիւմէճի) ծաղկանոց խառնուրդը:

Եթէ վերոյիշեալ հիւանդութիւնք՝ քիչ ժամանակի մէջ՝ այս դեղերով չբուժին, անմիջապէս բժշկի մը դիմելու է:

### Հրահանգ 16<sup>րդ</sup>

Պէտք է մանուկը պատուաստել առաջին երեք ամիսներուն մէջ. իսկ եթէ ծաղկի համաճարակ հիւանդութիւն ծաղի՝ առաջին շաբաթներու մէջ:

Ս.մեն եղանակի մէջ կարելի է պատուաստել:

Պատուաստեալ մանուկն ուրիշ շատ մը տրդայոց պատուաստ (այ) կրնայ մատակարարել առանց ամենափոքր մնասու, ընդհակառակն՝ շատ օգտակար է մանկան: Հետեւաբար պէտք է մէկ կողմ թողուլ մանկան պատուաստը չճաշու նախապնշարունը:

(\*) Վիշիի ջուր չգտնուած ժամանակ պէտք է պիֆաուպօնաք քը սուս ըսուած աղէն մէկ տրամ 250 տրամ ջուրի մէջ խառնել եւ դայն դործածել Վիշիի ջուրի նման:



# ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ

ՊՕԶԱՃԵԱՆ ԳՐԱՏՈՒՆ

Չազմազերբար եօզուտ, Սազա չեակի դէմ. թիւ 56.

**Ֆրանսերէն Բերական.** Հանդերձ Հայերէն բացա-  
սրուժեամբք, ի սէսս Ազգ. վարժարանաց եւ ինքնընտել ու-  
սանողաց : Գին 60 փարա :

**Պարզ Բերական.** Պատկերազարդ, նոր սնով : Գին հա-  
սով 40 փարա, հարիւրով 5 փարա, հազարով 4 փարա :

**Ենթակարգապահութիւն**՝ ընդդէմ գիշական, գաղ-  
դիական, միզանցքաբորբաբային եւ այլ ափրողիտեան ախ-  
տերու : Գին 8 դրուշ :

**Մանկանց բժիշկք.** Առաջնորդ ծնողաց եւ սննտուաց.  
Ի Sophtor Բ. Մինէնեանէ : Գին 400 փարա :

معارف عمومیہ نظرت جلیلا سنک رخصتیلہ طبع اولئمشدر



12013



պիզ 5

«Ազգային գրադարան»



NL0025767

89x5200

պիզ 4

«Ազգային գրադարան»



NL0025766

89x5200

89x5200

պիզ 3

«Ազգային գրադարան»



NL0025765

89x5200

«Ազգային գրադարան»



NL0025768

պիզ 2

«Ազգային գրադարան»



NL0025764

89x5200

պիզ 6

«Ազգային գրադարան»



NL0025763

պիզ 1

89x5200

